

ՅԱՌԱՋԱԲԱՆ

«Գաղնուկի պէս անզէն ցեղ մը ամէն օր, ամէն օր կը յօշոտուի: Իսկ մեր գամբոները խելօքցեր, փիլխոփիայցեր, քաղաքակրթուեր են, տիեզերական նորայրակցութեան մը խօսքերը կ'ընեն մեզի, ու կ'երազեն այն հեռաւոր օրուան՝ ուր գայլ ու գանուկ մէկտեղ կ'արածուին...»

1911 - Ռուբէն ՍԵՒԱԿ «ԱՅԼԱՍԵՐՈՒՄ»
«Բժիշկին գիրքէն փրցուած էջերու շարքէն»:

* * *

Երբ կը կարդանք հերոս-նահատակ, բանաստեղծ Ռուբէն ՍԵՒԱԿի վերի տողերը, իր մարդարէական նախատեսութիւնը մեր այն ատենուան առաջնորդներուն, թուրք եւ հայ եղբայրութեան վրայ յենող, սխալ քաղաքականութեան մասին, մեր սրտի ցաւը կը կրկնապատկուի:

Ռուբէն ՍԵՒԱԿի ծննդեան 100-ամեակի այս օրերուն մենք կ'ողբանք անոր կանխահաս կորուստը:

Մենք կ'ողբանք Ռուբէն ՍԵՒԱԿի նահատակութեամբ, Հայ Ազգին կրած մեծ կորուստը: Եւ կ'ողբանք, այն ատենան Հայ առաջնորդներուն սխալ քաղաքականութեան զոհ դացւած միլիոնաւոր Հայերու կորուստը:

70 տարիներ անցան այն սոսկալի թուականէն, որ Եղեռն կը կոչենք:

24 Ապրիլ 1915-ը միլիոնաւոր Հայերու նահատակութեան տարեղարձն է, բայց միեւնոյն ատեն պատմութեան գիտցըւած թուականներէն ի վեր իր Հայրենի հողերուն վրայ ապրող Հայուն Հայրենիքին մեծ մասին գողցուելուն տարեղարձն է:

Արեւմտեան պետութիւններու աղուէսային քաղաքականութեամբ առաջնորդուած վայրենի Թուրքին 100 տարուան պատրաստութեան արդիւնքն է 24 Ապրիլ 1915-ը: Եւ մենք տեւական կուլանք, որ Թուրքերը մեզի ջարդած են:

Բայց մենք ինչ ըրած ենք այն 100 տարուան ընթացքին, որ չջարդուինք եւ մեր Հայրենի հողերուն վրայ Ազգ ըլլալով կարենանք ապրիլ:

Ամէն ազգ իր ճակատագիրը իր ձեռքերովը կը կերտէ, իր առաջնորդներուն ձեռքերովը:

24 Ապրիլ 1915-ի տանող վերջին 100 տարուան ընթացքին, Արեւմտեան Հայաստանի մեր առաջնորդները, մեծամասնութեամբ, ազգասիրութեան կեղծ դիմակին տակ, միայն եւ միայն, ծառայեցին Թուրքին, եւ Թուրքին ուժ տուող Արեւմտեան պետութիւններուն շահերուն:

Այս կեղծ ազգասիրներու շարքը կ'սկսի՝ Պէճեան եւ Տատեաններու նման ամիրաններով, եւ աւելի ետք, իբր թէ Եւրոպայի ազատութեան գաղափարներով մէջտեղ ելլող Գրիգոր Օտեաններու խմբակով, շարունակելով Ներսէս Վարժապետեան եւ Օրմաննեան պատրիարքներով, իր գաղաթնակետին կը հասնի, Գրիգոր Զոհրապի եւ նմաններուն ջատազոված Թուրքին հետ եղբայրութեան քաղաքականութեամբ:

Այս բոլոր անձնաւորութիւններն ալ, երեւոյթապէս մեծ հայրենասիրներ էին եւ ազգին շահուն կը ծառայէին: Բայց բոլորն ալ հասարակաց գիծ մը ունէին՝ «Գործակցիլ Թուրքին հետ». «Ծառակել Թուրքին», մոռնալով որ Թուրքը գրաւող ուժն էր, որ գրաւած էր Հայուն Հայրենիքը:

Ինչպէս որ Օսմանցի Թուրքը ամէն կողմ թալանելով, մինչեւ Վիեննայի դռնները գացած էր, եւ հոն ժողովուրդներու միացեալ պայքարի ուժովը ետ մղուած, եւ անկէ ետք քայլ առ քայլ վոնտուած էր մինչեւ Պոլսոյ դռնները, այնպէս ալ, Պոլսէն, Անաթօլիայէն, եւ Հայաստանէն վոնտուիլը պէտք էր վայրենի Թուրքին, մինչեւ իրեն որջը, 7 դարեր առաջ իրեն եկած տեղը, Միջին Ասիոյ խորերը: Եւ Թուրքը իր հոգեւարքի այն տարիներուն, իրեն գործակից, Հայ Գուփլինքներ, Հայ Լավալներ, Հայ Բեթէններ գտաւ: Եւ մենք այս Հայ Գուփլինքները, Հայ Լավալները, Հայ Բեթէնները մինչեւ այսօր Սփիւրքի մէջ հայրենասիրներ կը կոչենք:

Այս Հայ առաջնորդները՝ Հայ եւ Թուրք եղբայրութիւն կը քարոզէին:

Բնական է, ամէնէն դիւրին ճամբան էր, առաջնորդի մը համար, գործակցիլ գրաւող ուժ եղող Թուրքին հետ, եւ անոր արտօնութեամբ եւ անոր թոյլատրած չափով հայրենա-

սիրութիւն խաղալ, առանց գոհողութեան, առանց պայքարի, առանց արդիւնի, ընդհակառակը անձնական փառասիրութեան եւ անձնական շահերու առաւելագոյնը վայելելով՝ Ամիրա ըլլալով, Փաշա ըլլալով, Վարչապետի խորհրդական ըլլալով, Մէպուս ըլլալով, Նախարար ըլլալով:

Այս կեղծ ազգասիրութեամբ, այս ինքնախարութեամբ մեր առաջնորդները հասան 24 Ապրիլ 1915-ի:

Միայն «Թուրք մեզի ջարդեց» ըսելով լալը օգուտ չունի: «Ի՞նչու ջարդուցանք» անիկա հասկնալ պէտք է: Հիւանդութեան մը մինչեւ որ ախտաճանաչումը չըլլայ, դարմանը չգտնուիր: Եթէ հասկնանք «Անցնալը», «Ապագան» շահած կ'ըլլանք: Քաղաքականութեան առաջին պայմանը՝ թշնամին եւ բարեկամը ճանչնալու մէջ կը կայանայ:

«Ո՞վ էր Հայուն թշնամին.» «Ո՞վ էր Հայուն բարեկամը»:

Դարերով ո՞վ չարչարեց Հայ, Յոյն եւ Պալքանեան քրիստոնեայ ժողովուրդները: Եւ ո՞վ ազատեց Արեւելեան Հայաստանը, Յունաստանը եւ Պալքանեան քրիստոնեայ ժողովուրդները:

Այս պարզ իրականութիւնը տեսնելու համար մեծ քաղաքագիտ, մեծ դիւանագէտ ըլլալու պէտք չկար:

Բայց այս պարզ իրականութիւնը տեսնելու համար շատ կարեւոր յատկանիշ մը պէտք էր: «պատուալը ըլլալ», «Հոգին թշնամիին չծախած ըլլալ»: Առաջնորդ մը՝ Հայրենասէ՞ր է, թէ Հայրենադա՞ւ, այս է հարցը:

Այս գիրքին մէջ պիտի գտնէք երկու հայու տիպարներ: Մէկը Պատրիարք, միւսը բանաստեղծ: Պատրիարքը՝ Թուրքին կողմէ մեղցուելու վախէն հոգին կը ծախէ Թուրքին: Բանաստեղծը՝ հոգին չծախելու համար Թուրքին, ուզելով մեռնելու կ'երթայ:

Այս գիրքը՝ կեղծ ազգասիր առաջնորդներուն պատճառ եղած մեծ աղէտին սրտի ցաւով է գրուած:

Այս Գիրքը՝ Սփիւրքի կեղծ ազգասիր առաջնորդներուն Մայր Հայրենիքի պատճառելիք վտանգներու մտահոգութեամբ է գրուած:

Մաղթենք որ «պատմոթիւնը կրկնութիւն է», ըսուած կարգախոսը Հայ Ազգին համար չիրականանայ:

Աւ կը բաւէ՛ Հայ Ազգին քաշած տառապանքը:

Յովհաննես Զիլինկիրնս

15 Ապրիլ 1985